

և մարմարները կամաց կամաց սկսան քանդելու տանիքը մեծապէս վիճակուած էր, նոյն իսկ տեղացի քրիստոնեաները իրենց աղքատութիւնը գարմանելու մտքով տաճարին մարմարները հանել տանելու սրբապղծութիւնը զործած են և եղած են մարդեր որ Ս. Այրին մէջ զանձ փնտուելու դիտումով յատակին մարմարները տեղէն հանած ու կոտրած են: Ժէ, դարուն տաճարին բոլոր զեղեցկութիւններն այլ եւս խաթարուած էին, ու մինչեւ մեր օրերը չէ կատարուած ոնէ աչքառութիւն մը: Դժբախտութիւն է որ այսօր Ս. Ծնընդը:

դեան եկեղեցին կապտուած է իր աննման զարդերէն, և այցելուն տեսնելով զայն, չկրնար համեմատել կոստանդինեան, Յուստինանոսան եւ Բիւզանդական շրջաններու այն գեղակերտ զարդարանքներուն հետ որ պճառած էին Բիւզանդիմի եկեղեցին:

Յառաջիկայ վերջին յօդուածով մը պիտի զրենք Ս. Ծննդեան եկեղեցիին և Հայոց վանքի վերաբերութեամբ հայկական յիշատակները: Յօդուածիս խմբազրութեան համար դարձեալ օգտուած ենք մին զերքէն (Տե՛ս վերև էջ 80):

ՄԿՐՏԻՉ ԵՊՈ. ԱԴԱՒԹԻՆԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Պ Տ Ա Ց Տ Տ Ը



Ամէն օր ես կ'երամ մարզերուն մէջերէն:

Ինձ կը բուի թէ իմ կեանքս նովիս կը բալէ:

Տրտում չեմ, ոչ ալ զուարք. կինդանի եմ սակայն,

Ինչպէս հողն, ինչպէս ջուրն, օղն, երկինքն ու հովերն.

Ինչպէս ծառն՝ որ կ'անի, զերդ բըռչունը բըռչուն:

Կը բայեմ, լուրիքան նես խուելով անբարբառ.

Ու ձայնին իր կանչն համը ինձ կուտայ պատասխան,

Մինչ խոկրմամբ կը դիտեմ ձեւերն զորս կը սինեն

Ամպերն, զորս կը համեմ ունչ մ', եւ զորս կը ցըրուէ:

Հակառակ մի ուրիշ ունչի հմայքը ըշաւալ:

Կը խորհիմ բաներուն՝ որք բախտին են նրման,

Երիկուան, զիւերին եւ առտուան նորածազ:

Զի մարդն ի՞նչ կարծէ զինքն, աւաղ, ի՞նչ ալ ընէ,

Լինելով մահացու, որ մ'է լոկ որ կ'անցնի.

Մեր այզն, այն ինչ ծընած, կը յանգի իր ցայզին:

Կը խուսէ մենէ բան մ', ամէն մէկ բովէնուս.

Ու ամէն մէկ բայլըն, իր փորձած նամբուն վրայ,

Կը տանի զմեզ կէտին՝ ում մեր սիրտն է յառած:

Ա՛խ, պատրաս պէտք է՝ լավ երկրի վրայ տեսնելու

Սասդն այն ոյր չը տեսնենք պիտի ծնելը կըրկին:

ՆՈՏԱՐ

ԳԱՐԱՏԱԾ ՄԵՂԱԿԱՆ

Հեղուեամայ “Խօսնակ”, ին Ժընէվի

Ուսանն հրսկայ, քանձր մէզին տակ անտես,
Գառագեղի մէջ ըլրայուած փիղի պէս՝
Չոր չոր կողմէն կըծուանամ ծուխն է պատեր,
Պառկած, գետինը, կը նեւայ կիսամեռ:

Կոյր անջրապեսն, անհունն ի վար կախուած լուռ,
Անյուսուրեան սեւ մըդաւանցն է սրխուր,
Ու իր նընըող ծանրոցին տակ աներեր
Կեանքի ամէն ձեւ, զոյն, շարժում է տռեր:
Բայց երբ իրիկունն այդ բասին վրայ մըռայլ՝
Վեշալոյսէն կ'արձակէ ուղ մը շառայլ,
Կը ցընդի մըոււն, երկինք յանկարծ կը ժըպտի,
Ու բաղաբն յոյլ նորէն ելած է ոսքի:

Սասուածայինդ յոյս, ա՛խ, սրբտին մէջ խաւառ
Երբ հըբրումէդ կայծի նընըլ մը լոկ վառ,
Երազներու մեռոս ու մուր թըմբիրէն
Հաւասէն ու Աէն ի՛նչ ոյթեր դուրս կ'առ բերեն:

Լոնտոն, Յունվ. 23 1930

ՆՈՏԱՐ

Ա Ն Գ Ի Ն Հ Ր Ա Կ Ա Ն Գ Ի Ն

Կապարը կրակ, զոր Ցեղին վրէմն էր շանքած
Ս. Ֆիլադէմ ըզու մ' նոգույն մէջ խիզախ,
Զաղխելով նունն աշ՝ պայրեցուց աշքը ձախ.
Ու մայրին վրայ տապաս գազանն ինկաւ ցած:

Պիղծ զօնին վրայ ծրուելով բաշն այն տէն,
Չըգեց հրագէնն անոր կուրծքին վրայ կործան,
Ու, — «Ա՛ռ, նեզի համար ես լոկ առի զայն»
Պաղ հառաջանքը սոսկ թըռաւ իր սրբէն:

Ս. մբոխն, ոռով լայն պողոտան կը վըճճար
Ցես միջօնեայ եռուզեռի այդ պահուն,
Կանգ առաւ յանկարծ սոսկումով մը անհուն,
Դէպի դիակն ակընկառոյց, ապշանար:

Ու մինչ դիւցազնը սալբարին տիղմին նես
Խառնըւած զորս ուղեղին՝ աչքն էր յառեր,
Ոչ ո՛վ զիսէր թէ նոգույն մէջ անվեներ
Ի՛նչ բոց՝ ի՛նչ խինդ կը հրավառէր բերկրաւէս:

9 Դեկտ. 1929

ՆՈՏԱՐ

(Պէլկրաս-Թրիէս ողբեկառքին մէջ)